

ԲԱԼԱՍՏԵՂՄԱԿԱՆ

ԶՈՅԳ ԾԱՌԵՐՈՒ...

Վայելեցի, Տէր, հովանին մրմնջուն,
Ամրան գեղջուկ տրնակիս զոյգ ծառերուն...
Զարդն ու զըրանին էին անոնի՝ ժպտալիր

Յարկին զոր ինձ ընորհեցիր:

Մօտակայ լինն, ի՞նչ զըրամքար հրաւալեաց,
Ուր մերը բովիչ ծովանոյշեներ ամօրլեած
Կը լողային, ոսկի, արծար զուրերուն

Սլեակներուն մէջ ցնծուն,
Եւ որ նման կընոյ մ'աղուոր, պչրասէր,
Ամէն րոպէ ըշազգես մը կը փոխէր
Նապապ լոյսին նոխ զոյներուն անհափի

Մսխումներուն ըլնորհիւ,
Չունէր այն խոր հրմային, հրճուա՛նի կենարար
Չոր ծառերուն աննառ սարսուն ինձ կուսար...:
Կանքեղապի պուրակներուն լինն այս մեծ,

Զոյգ մը ծառով զիս դիրեց:
Փորձեալ, հաստատ, բարեկամներ բանկագին,
Հին ծանօթներ՝ բայց միւս տարրով մ'անենին,
Խորհրդաւոր գորովանի մ'եմ սընուցած

Ծառողդ հանդէպ, ո'վ Ասուած:
Օ՞ն, զիտուքեան ծառին չէ որ կ'ակնարկեմ,
— Պտուղներով իր մերը համեղ, մերը դժխեմ... —
Վ.յլ դպարուն՝ սա բացօդեայ դաւերուն

Հնամենի դէսերուն,
Որոնի՝ բացած իրենց բէւերն ննչական,
Կը սաղմոսնեն, մեղմօրօրուն, կը խոկան,
Եւ անհունին ուոնչովն արբշին՝ կը խօսին,
Կախարդելով մեր հոգին:

Այս զոյգ ծառերն, աշնան, զիտէ՛մ, հովերէն
Տերեւարափ, կմախացած, կը նիրնեն...:
Բայց կուզայ միւս զարուն իրենց սաղարբուն,

Ու նոր կեամենով կը զարբնուն:
Տէ՛ր իմ, գուն մի՛ւ զոյգ ծառերն իմ սիրական,
Մին դեռատի, իսկ մեծն՝ հոգւոյս ապաստան,
Մէսադալար, խօսուն պահէ՛ մէջն յարկիս,
Սնոնցմէ՛ մի՛ զրկեր զիս...: